

## ԱՅՑԵՐԻ ՀԱԿԱԿԱՆ

## ՑՈՒՑԱԿ ԴՊՐՈՑԼ

ԵՒ

## ՆՐԱ ԶԵՐԳԵՑՄԱՆ ԾԲՁԱՆԵՐԸ

(Տայունակութիւններ)

§ 36. Անանի Շերիչն օդունել է Արեւադրան ի բարձրացում՝ հունիսի 20-ին հաջող է արիստունիւնը: — Եօթներորդ դարում եւ ս արիստունիւնը հաջող է արագ մանութիւններից: Օգոստել է Անանի աշխակացին:

Ինչպէս մատնացոյց էր արել գալուստ Տէր-Մկրտչանը<sup>1</sup>, Անանի աշխակացին իր “Յաղագ” Մարտինից աշխատութեան հաշուգայութեան երկնից աշխատութեան հաշուգայութեան մարտինից է, որպէս աղքահի: Արիստունիւնը “Յաղագ” աշխարհին, երկը, որի հետեւութեամբ նա կազմել է իր գրութեան ծրագիրը եւ որից քաղել է բազմաթիւ բացասրութիւններ ու քաղել է բազմաթիւ բառացին հագափարներ, տեղ տեղ գրիթէ բառացին համաձայն Արիստունիւնը երկի հայերէն թարգմանութեան: Անանի աշխակացու յիշեալ գրուածքը է ծայր բաղդատելով՝ Յաղագ ածքը աշխարհին գրութեան հայ թարգմանութեան հետ, գալուստ Տէր-Մկրտչանը եզրակացնում է որ Արիստունիւնը այս աշխատութեան հայ թարգմանութիւնը կատարուած է Անանի աշխակացութիւնը կատարուած է առելի ուշ քան եօթներորդ դարը:

Որ Անանի աշխակացին ապրել է արտաքին գրոց յունաբան հանգստի թարգմանութիւններից յետոյ այդ երեւում է նաև նրա յունաբան լեզուից եւ “արտաքին գրոց” նիւթայունաբան կան թարգմանութիւններին յատուկ յունաբան կրակագին, որ գործ է ածում իր երկերում Շիրակացին, ինչպէս՝ առկայացեալ (էջ 14), վերակացին, ինչպէս՝ առկայացեալ (էջ 36, 38), րադիւ (էջ 21), տրամագիծ (էջ 63), պարունակք (էջ 43), տարրերութիւն (էջ 67), շարաշիւսակ (էջ 65), սերբածութիւն (էջ 67), արտագրութիւն (էջ 67), բացբարձութիւն (էջ 67), առշեղապէս (էջ 68), տրամագրու (էջ 67), շարաշիւսակ (էջ 72), բաղ թիւն (էջ 70), շարառոցելով (էջ 72), բաղ կացեալ (էջ 72) եւն<sup>2</sup>:

<sup>1</sup> Անանի աշխակացի, Ապարաւապատ 1896, էջ 35 (արտագութիւն 1896 թուի Արարատ ամսագրի փետրար եւ ապրիլ համարներից):

<sup>2</sup> Տես Անանի աշխակացուայ մացորդք բանից, Եւյս եած ք. գ., Ս. Գետերը, 1877:

Խոսրովիկ թարգմանչի եւ Անանիա Շիրակացու երկերի բաղանդակութեանն ու լեզուին վերաբերեալ վերոյիշեալ դիտողութիւնները ցցց են առևիս, որ յունաբան հնագոյն թարգմանութիւնների ժամանակը պէտք է ընդունել եօթներորդ դարի երկրորդ կեսից առաջ եւ ոչ թէ ութերորդ դարում, ինչպէս ենթադրել են հայագէս բանասէրներից շատերը:

§ 37. Գիւր լղբացի հաւետյան ժամանակ գլուխութեան գլուխութեան լուսական լուսական լուսական առանձնայատկութիւններով, երկերի լեզուական առանձնայատկութիւններով, այդ դէպքում՝ նրա ծագումը եւ հնագոյն յունաբան թարգմանութիւնների ժամանակը պէտք է գնենք եւ եօթերորդ դարից առաջ: “Գիւր թղթոցի հնագոյն մասում, բացի Մովսէս քերթողաչօր եւ Յովհաննէս եպիսկոպոսապետի թղթերից, որոնց մասին խօսելու ենք առանձին, կայ եւ ուրիշ երկու թուղթ՝ “Հաւատարմագունի եւ իմաստնագունի եւ աստուածափրագունի եւ եղաստնագունի եւ աստուածափրագունի եւ եղաստնագունի յունաբան Արքայութեան կաթոլիկոսի թղթում (Գիւր թղթոց, էջ 99—107) եւ “Սրբափրի տեառն Արքայութեան Համու Հայոց կաթուղիկոսի ի Գրիգորէ նուաստէ քերգողէ” (Գ. Թ., էջ 153—160), որոնք գրուած են յունաբան լեզուով: Այս երկու գրութիւններն իրանց ոճով լեզուով տարբեր են նոյն մասի միւս թղթերից եւ պատկանում են, անտարակոյս, յունաբան գպրոցի գրուածքների իմրէին: Յունաբան բառագուած պիտի լինեն հաւանաբար, “արտաքին գրոց, նիւթական թարգմանութիւնների ժամանակի: Այսպէս՝ Պետրոսի թղթում յունաբան բառեր են՝ — յարակայութեանց (Գ. Թ., էջ 100), ներգործութիւնն (էջ 102), շարամանցելոց (էջ 102), վերագրեացի (էջ 103), արտագրեցին (էջ 103), շաղկապաւ (էջ 106) եւն, իսկ Գրիգոր քերգողի թղթում՝ — ապաբանութեան (էջ 153), առարկեալ (էջ 154), շարայարութեան (էջ 154), բացակայի (էջ 155), յարակցել (էջ 156), առասել (էջ 157), վերունակ (էջ 158), սերբարգաւածիցն (էջ 158) եւն:

Գրիգոր քերգողի թղթում, որ ուղղուած է Արքայամ կաթուղիկոսին, զրուած պիտի լինի 607—610/611 թուականների ժամանակամիջում: Ինչ վերաբերում է Պետրոսի թղթին՝ նրա շեղինակի ինդիրը գեռ եւս պարզուած չէ: Ենթադրում են նոյն իսկ, որ այդ թուղթը կա-

ըող է թարգմանուած լինել յունարէնից<sup>1</sup>, եթէ անդամ այդ թուղթը համարենք յունարէնից թարգմանուած նրա թարգմանութեան ժամանակը դարձեալ պէտք է ենթադրենք եօթներորդ դարից առաջ: Իսկ այդ մի հանդամանք է, որ իրաւունք է տալիս մեզ, ի նկատի ունենալով զերոսի եւ գրիգոր քերդողի թղթերի ոճն ու լեզուն, եղակացնել, որ յունաբան դպրոցի հնագոյն թարգմանութիւնների ժամանակը պէտք է ընդունել եօթներորդ դարից առաջ:

§ 38. Տիմոնես Կողմէ Հայութաւունելու նարքմանուած է հայերէնի 552—564 նուականէրի ժամանակամիջնորդ: — Յունաբան հնագոյն թարգմանութիւնների ժամանակը որոշելու խնդրում ամենամեծ խոչընդոտնայն է եղել, որ ոչ մի ստոյգ վկայութիւն չէր յաջողուում գտնել “արտաքին դրոց, երկերի եւ ոչ մէկի թարգմանութեան ժամանակի մասին:” Մինչդեռ եթէ ունենայինք այդ երկերից որեւէ մէկի թարգմանութեան մասին տեղեկութիւն, այդ տեղեկութիւնը կուռան կարող էր լինել որոշելու, դէմ մօտաւոր կերպով, թէ միւս երկերի թարգմանութեան ժամանակը եւ թէ յունաբան դպրոցի ծագման դարաշրջանը:

Այդպիսի մի կոռուան, բարերախասաբար, այժմ գտնուած է:

Տիմոթէոս Կուղի Հակածառութիւնը, որը հրատարակուեց Էջմիածնում 1908թուին<sup>2</sup> եւ որի թարգմանութեան ժամանակի մասին կան որոշ վկայութիւններ, հնարաւորութիւն է տալիս, ինչպէս կը անեսնենք, պարզելու յունաբան դպրոցի վերաբերեալ մի շարք կարեւոր հարցեր, որոնք հետզետէ բաց պիտի անեն վեցերորդ դարի հայ մատենագրութեան բազմադարեան դաշտնիքը:

Տիմոթէոս Կուղի Հակածառութիւնը, մէկեւ կրօնա-դաւանաբանական գրուածք է, բայց նրա հայերէն թարգմանութիւնը կատարուած է յունաբանից բառ առ բառ, ճիշտ այնպիսի եղանակով, որ յատուկ է ընդհանրապէս “արտաքին դրոց, հնագոյն թարգմանութիւններին”<sup>3</sup>:

<sup>1</sup> Հ. Դ. Ակինեանը այդ թուղթը վերագրել էր Պետրոս Եպիփակոսին, որը յիշածակուած է Ուստանեսի մօտ (Ճանդ. Ամս., 1904, էջ 110—111): Սակայն Կորայր Բիւզանդացին նոյն թղթի հեղինակ համարում է Անտիոքի պատրիարք Պետրոս Թափիշն (Ճանդ. Ամս., 1908, էջ 155—156): <sup>2</sup> Հ. Դ. Ակինեանը Ակիրին կամուղիկոս վըսց յետագոյն իր աշխատութեան մէջ, հրաժարուելով իր նախկին կարծիքից, միանում է Ն. Բիւզանդացու ենթադրութեան (Ճանդ. Ամս., 1909, էջ 332):

<sup>3</sup> Տիմոթէոս Եպիփակոսապետի Աղքասանդրիայ, Հակածառութիւն առ ասհմանեալըն ի ժողովըն քաղիերի կը ըստ ընծ. աշխատութեամբ կարապետ Շ. Վարդապետի եւ Երևանդ անդամնեանդապետի կը մասնակի 1908:

<sup>4</sup> Ակինեանը հրատարակիների յառաջարանը, էջ 296—298:

Վրաց բաժանման շրջանում, վեցերորդ դարի վերջին եւ եօթներորդի սկզբեկն, Հակածառութեան հայերէն թարգմանութիւնը, ինչպէս ցոյց են տուել հրատարակիները, արդէն իսկ ծանօթ է եղել ու գործածական<sup>1</sup>:

Հրատարակիները, հիմնուելով Փոտ պատրիարքի Հայոց Զաքարեայ կաթողիկոսին գրած թղթի պարզորոշ մի վկայութեան վրայ<sup>2</sup>, Հակածառութիւնը թարգմանուած են համարում հայերէնի Ներսէս Բ. Կաթողիկոսի ժամանակ: Հ. Ն. Ակինեանը Փոտ պատրիարքի Հայոց Զաքարեայ կաթողիկոսին գրած աղբեր ենթադրում է De rebus Armeniae գրուածքի վետեւեալ հատուածը<sup>3</sup>. (“Ներսէս Աշտարակեցու օրով”) ի Դուկին ժողով մը գումարուեցաւ, երբ նաեւ Քաղկեդոնի ժողովն իրեւ Նեստորական, Նզովեցին ըստ բանից Աբգիշոյի, վասն զի նոյն ժամանակ թարգմանեցին (էրմիջնուսան) Աբգիշոյին բերուած գրութիւններն, այն գրութիւններն, զորոնք յիշեցինք վերը եւ որոնք Տիմոթէոս եւ Փիլոքսենիս (Պարա Փլուխու) ասորիներէն գրուած էին Քաղկեդոնի ժողովոյն եւ Քրիստոսի երկու բնութեանց գէմ<sup>4</sup>:

Որքան դրական եւ որոշ է այս վկայութիւնը, այնուամենայիւ՝ փորձ եղաւ Հակածառութեան հայերէն թարգմանութեան ժամանակը գնելու, հակառակ այս վկայութեան, հինգերորդ դարի վերջերում: Գալուստ Տէր-Մկրտչեան իր յօդուածների մէջ, տպուած “Ծողակաթուում եւ Արարատ” ամսագրում<sup>5</sup>, մատնանիշ է անում Հակածառութեան մէջ յիշատակուած Դիսոսկորոսի մահուան ամսաթիւը եւ, հիմնուելով տոմարագիտական հաշիւնների վրայ, Հակածառութիւնը թարգմանուած է համարում հայերէնի 480—484 թուականների ժամանակամիջոցում: Դիսոսկորոսի մահուան վերաբերեալ այդ կարեւոր հատուածն առաջ ենք բերում ամբողջութեամբ, դէմ առ դէմ դնելով նաեւ “Կնիք Հաւատոյդ ժողովածուի համապատասխան

եւ Հ. Ն. Ակինեանի, “Տիմոթէոս Կուղի հայ մատենագրութեան մէջ աշխատութիւնը (Ճանդ. Ամս., 1908, էջ 296—298):

<sup>1</sup> Տիմոթէոս Հ. Ն. Ակինեանի յիշեալ աշխատութիւնը:

<sup>2</sup> Православич палестинскій сборникъ, томъ XI, вып. I, С. Петерб. 1892, էջ 180—181:

<sup>3</sup> Թարգմանութիւնը Հ. Ն. Ակինեանին է. տես Ճանդ. Ամս., 1908, էջ 295, նաեւ De rebus Armeniae. Migne, P. gr. 132, 1244, 1245:

<sup>4</sup> Գ. Տէր-Մկրտչեան, Տիմոթէոս Կուղի վկայութեան հայ մատենագրութեան հայ թարգմանութեան ժամանակը եւ Ս. Գրքի Երրորդ կամ նորաբեր հայ թարգմանութիւնը, “Արարատ” 1908, էջ 564—589. նաեւ նոյն հեղինակի, Հայ մատենագրութեան հնագոյն թուականը, “Ծողակաթուում Վաղարշ.

զիայութիւնը, որ ուղղում է այդ հատուածի բնագրի աղջատութեալը.

Տիմոթէոս, էջ 335<sup>1</sup>: Կնիք Հաւատոյ, էջ 337:

“Երանելյան հաւըն մերց Դիսոկորոսի եպեսկոպոսաւ պետին Աղեքսանդրու եւ զրեցելոյ թղթոյն ի Գանդրա յԱսորիս, ուր զաշակը բնակուսն կատարեաց ի Քրիստոս, թուղթ է. երդ, սեպտեմբերի Բ. հոռի վեցերդն առ մայնկեացն ի Հենատոն գրեցեալ թղթոյն:

Այս համեմատութիւնից պարզ երեւում է, ինչպէս այդ ուղիղ նկատել է Գալուստ Տէր-Մկրտչեանը, որ սոն հատուածներում նշանակուած է Դիսոկորոսի մահուան ամսաթիւ աղեկուածն թովթ (= thoth) ամսով, այլ ու քսանդրեան թովթ (աղեկուածն եւ կամ աղեկուածն թովթ և թովթ բառերը՝ “ինդիկտիոնի եւթներորդ”<sup>2</sup>:

Մի ինչ որ անյայտ աղեկուրից օդտուելով Օ. Bardenhewerը Դիսոկորոսի մահուան ամսթիւ գնում է 454 թուի սեպտեմբերի սաթիւ գնում 4 ին<sup>3</sup>, որ համապատասխան է աղեքսանդրեան 4 ին: Տիմոթէոսի Հակաճառութիւնը եւ թովթ 7 ին: Տիմոթէոսի Հակաճառութիւնը եւ Կնիք հաւատոյը ժողովածուն, ինչպէս տեսանք, Դիսոկորոսի մահուանը օրը նշանակում են ու թէ Դիսոկորոսի մահուան օրը նշանակում են ու թէ սեպտեմբեր 4 ին, այլ սեպտեմբեր Բ.։ Բայց սեպտեմբեր Բ. ի գիմաց նրանք ունեն թէ թովթ է. եւ թէ թովթ Ե. ամսաթիւ = Գալուստ Տէր-Մկրտչեանը ենթադրում է, որ սկզբնական բնագրի թովթ է. ն կարդացուելով թովթ Ե. կարող էր սեպտեմբեր Բ. դրուել այս վերջինիս գիմաց, իրբեւ նրան համապատասխանող ամսաթիւ:

Եթէ այս ենթադրութիւնը հաւանական ընդունենք, պէտք է ընտրենք երկու հնարաւորութիւներից մէկը. Տիմոթէոսի հայերէն թարգմանութեան սկզբնական բնագրի ուղիղ ընթերցուածը պէտք է լինի՝ կամ թովթ Է., սեպտեմբեր Դ. եւ կամ թովթ Ե., սեպտեմբեր Բ.։

<sup>1</sup> Հմատէ նաեւ Տիմոթէոսի Հակաճառութեան էջ 277. “Երանելյան Համապատասխան բնագրութիւններից գալուստ Դիսոկորոսի եպիսկոպոսապետի Աղեքսանդրայ եւ խոստավանողի ի գրեցելոյ առ Սեկունդինան թղթոյ ի Գանդրայ յաբսորաց, ուր զնթացն կատարեաց ի Քրիստոս, թուղթ եւ թուերորդ, սեպտեմբերի երկորդ, հոռի վեցերորդոց: Տե՛ս Կոյնը՝ “Կնիք Հաւատոյը” էջ 112:

<sup>2</sup> Հանդ. Ամս., 1908, էջ 206:

<sup>3</sup> Patrologie, p. 350:

Բայց ամենակարեւոր հանդամանքն այն է, որ այդ ամսաթուի դիմաց Տիմոթէոսի հայերէն թարգմանութեան բնագրում տրուած է նաեւ հայկական “հոռի Զ.” ամսաթիւը:

Արդ՝ հայկական տոմարը լինելով շարժական, թովթ 5 = սեպտեմբեր 2 = հոռի 6 զուգաւորութիւնը հնարաւոր է, ինչպէս շատ ուղիղ նկատել է Գալուստ Տէր-Մկրտչեանը, 480—484 քառամեակում եւ “հոռի, յաւելում կարող էր դրուել միայն այդ ժամանակ: Ուրեմն եւ Տիմոթէոսի թարգմանութիւնը կատարուած պիտի լինի նոյն այս թուականներին:

Ուրան եւ ուղիղ է տոմարական այս հաշիւը, սակայն թարգմանութեան այդ թուականը թուում է կասկածելի ու անհաւանական զանազան տեսակէտներով<sup>1</sup>:

Այդ եղանակացոթիւնը հակասում է Փոտի եւ Անանունի դրական ու որոշ վկայութիւններին:

Է. Հիմովին յեղաշրջում է հայ եկեղեցու կրօնա-դաւանաբանական պատմութեան վերաբերեալ ժամանակագրութիւնը, որ արդինք է բանասիրական նորագոյն ուսումնասիրութիւնների:

Դ. այդ թարգմանութեան եւ ու մի հետք չէ յաջողուում գտնել կրօնա-դաւանաբանական հայ գրուածքներում եօթներորդ դարի երկրորդ կեսից առաջ:

Ինձ թւում է, որ բոլոր այս հակասութիւններն ու առարկութիւնները հեշտութեամբ վերանում են Դիսոկորոսի մահուան հայ ամսաթուի մի շատ պարզ ու ընդունելի սրբագրութեամբ: Տիմոթէոսի հայերէն թարգմանութեան բնագրում, որ ազատ չէ աղճատումներից, կարծում եմ, որ “հոռի Զ.” ամսաթիւն աղճատուած է սկզբնական “հոռի ԻԶ. ԻՆԹԵՐՈԳՈՒԱԾԻՑ:

Այդ գէպարում՝ թովթ է = սեպտեմբեր Դ = հոռի ԻԶ. զուգաւորութեան հանդէպ կ’ունենաք 552—556 թուականները, իսկ թովթ Ե = սեպտեմբեր Բ = հոռի ԻԶ. զուգաւորութեան հանդէպ, 480—484 քառամեակի փիխարէն, կ’ունենաք 560—564 թուականները:

Ուրեմն՝ առաջարկած սրբագրութեամբ Տիմոթէոսի Հակաճառութեան հայերէն թարգմանութեան ժամանակը որոշուում է 552—564 թուականների ժամանակամիջոցում՝ միանգամայն համապատասխան Փոտ պատրիարքի եւ Անանունի վերջիշեալ վկայութիւններին:

<sup>1</sup> Տե՛ս նաեւ Հ. Ա. Ակինեան, Հանդ. Ամս., 1908, էջ 296:

Տիմոթէոսի Հակաճառութիւնն առայժմ միակ երկն է յունաբան հնագյն թարգմանութիւններից, որի թարգմանութեան ժամանակը ճշտում է: Ստացւում է ժամանակագրական հաստատուն մի թիւ, որի վրայ յենուելով՝ կարելի է լրսաբանել յունաբան դպրոցի վերաբերեալ մի շարք որիշ խնդիրներ եւ որոշել մօտաւորապէս մի խումբ հնագյն երկերի թարգմանութեան ժամանակը:

§ 39. «Արտադին գրոց հնագյն երեւը լուրդանութեանուն էն հայերէնի շնուղըն նարդանների անհամար լուրդանութեան է ու դարձեր ժամանակաշրջաններում: — Հայոց մատեն սգրական աւանդութիւնը «արտաքին գրոց» քերականական, ճարտասասնական եւ իմաստասիրական հնագյն երկերը վերագրելով դաւիթ Անյաղթ հայ փիլիսոփային եւ նրա ընկերակիցներին, առիթ է տուել մի խոչըր թիւրիմացութեան: Այդ առասպելեալ աւանդութեան վրայ յենուողները կարծել են, որ «արտաքին գրոց», երկերը ժամանակակից եւ ընկերակից հեղինակների աշխատութիւն են եւ յօրինուած են գրեթէ միաժամանակ՝ հինգերորդ դարի վերջերում:

Արդ՝ աւանդական այդ ենթագրութիւնը միանդամայն սխալ է:

«Արտաքին գրոց» հնագյն երկերը, լինելով օտար հեղինակների երկասիրութիւններ, թարգմանուած են հայերէնի ոչ միայն զանազան թարգմանների աշխատութեամբ, այլ եւ տարբեր ժամանակաշրջաններում: Այդ թարգմանութիւնների լեզուի, ոճի եւ քերականութեան ուսումնասիրութիւնը ցցց է տալիս, որ նրանք լեզուական իրանց առանձնայատկութիւններով բաժանուած են զանազան խմբերի: Յունաբան լեզուն, որ դառել է հին եւ նոր հայերէնի կենդանի ու անանջատ մի մասը, ունեցել է իր կերպարանաւորման եւ զարգացման յատուկ ընթացքը, որի ուսումնասիրութիւնը հերթական ու կարեւոր մի խնդիր է ոչ միայն հայ լեզուի ու քերականութեան պատմութեան, այլ նաև յունաբան թարգմանութիւնների ժամանակագրութեան որոշման համար: Թարգմանութիւնների լեզուի ու քերականութեան մանրազնին քննութեամբ՝ հնարաւոր կը լինի բարանին ընդունել ու լուսարանել մատենագրական մի շարք խնդիրներ, որոնք մինչեւ այժմ մնացել են մուժ ու անքնին:

Ցայց տալու համար, թէ որքան իրարից տարբեր են յունաբան թարգմանութիւններն իրանց բառամթերքով ու քերականական առան-

ձնայատկութիւններով, բերենք մի քանի պարզ ու ակնրախ օրինակներ: Էլիասի ու Յամբողկոսի Ստորոգութեանց մեկնութիւններում կան համապատասխան հատուածներ հետեւեալ թարգմանութեամբ.

Էլիաս, Մեկն. Ստոր, էջ 60:

«Յետ բաժանման ասիցեւ այսկանէ զամենայն եցն գայ ի բաժանման գոյն գայ այժմ յերկուս միւրա կակը ի գոյացութիւն եւ կագրութիւնս, զմին՝ յա ի պատահումն՝ կատարեւ սիցելոցն եւ զմին՝ ի գոյցին. լագոյն եւ ըմբոն իմաստութեամբ առնելով զայտարաւ զմասնականն, իսկի գոյն եւ հարկ է զիւրաքանչիւր ոք զպատահումն: Եւ չորս առաջ հանուր զմին՝ զնդհանուրն աստանօր լինի շարամանութիւն՝ հասարակական գոյացութիւն զմասնական գոյացութիւն յութիւն. հասարակական պատահումն, մասնաւոր զոյացութիւն, մասնաւոր պատահումն:»

Էլիաս, Ստ. Մեկն., էջ 64, 65:

«Բայց են մետասան նշանակութիւնք յու մեքն. կամ ի ժամանակում... կամ ի անեղուջ... եւ կամ յամանում... եւ կամ բորի ի մասնունս... կամ որպէս մասունք ի բորոր մ... եւ կամ որպէս սեռի ի տեսակ ի սեռում... եւ կամ որպէս տեսակ ի սեռում... եւ կամ որպէս տեսակ ի նիւթում... եւ կամ որպէս տեսակ ի նիւթում... եւ կամ որպէս էլեմանկանում... կամ եւ իման ըն իշխանականում, կամ որպէս յաւարականում... կամ ուղիղ հետեւ ականում:»

Էլիասի եւ Յամբողկոսի համապատասխան այս հատուածներում գործ են ածուած իմաստարական տարբեր, իսկ քերականական դարձուածները, թէեւ երկու թարգմանութեան մէջ էլ յունաբան են, սակայն հիմնովին տարբեր են իրարից: Յունարէն չաջոծու բառը Էլիասի հատուածում թարգմանուած է «ընդհանուր», իսկ Յամբողկոսի հատուածում՝ «հասարակական», յ. մերուհի՝ Էլ. «մասնական» եւ Յամբող-

<sup>1</sup> ՏԵՇ Էջմիածնի մատենադարանի ձեռագր. թ. 1889, էջ 181 ա—275 բ եւ թ. 1943, 1—139 բ:

<sup>2</sup> ՏԵՇ Էջմիածն մատենադարանի թ. 1886 եւ 1943 ձեռագր.:

մասնաւոր, ևն տելուք՝ Էլ. “յաւարտականում, Յամբղ. “ընկատարման, Ուշագրաւ է նաեւ, որ ատրամատել, տրամատական, տրամատութիւնը յունարան սովորական բառերը, որ շատ յաճախ հանդիպում են Յամբղիքոսի մեկնութիւններում, Էլիասի մեկնութեան մէջ չեն դործածուած եւ ոչ մի անգամ: Յունարէն ևն ուն: Էլիասի հատուածում թարգմանուած է “յումեքն, իսկ Յամբղիքոսի հատուածում “նիմեքդու, նմանապէս եւ յունարէն ևն շուպա, ևն շրօնփ, ևն ձշշէւպ եւ “յումեքի, յաջորդնշանակութիւնները Էլիասի հատուածում թարգմանուած են՝ “ի տեղւոջ, ի ժամանակում, յամանում եւն, իսկ Յամբղիքոսի հատուածում՝ “նմանակի, լուն տեղւոջ, նմանի եւն: Այս տարբերութիւնները, որ ոչ մի դէպքում չեն կարող համար, որ այդ րուել պատահական, ապացուցանում են, որ այդ թարգմանութիւնները ոչ միայն միեւնոյն թարգմանչի գործ չեն, այլ եւ վերագրուելու են, հաւանաբար, թարգմանչական յունարան տարբեր դպրոցների:

ՊՐՈՓ. 8. ՄԱՆԱՆԴԱՆ

ԵՐԻԱՆ:

(Տարտուակենի:)



## ԽԸ ՄԵՍԻ ՀՅՅ ՄԵՍԵՆԱԳՐՈՒԹԵԱՆ ՄԵջ (Տարտուակենի:)

Գ.

Չորրորդ մոլորութիւնը՝ ‘Այլազգեաց’:

Որք գքրիստոս՝ Աստուած ոչ խոստովանին, այլ մարդ եւ փեղամըար. այսինքն՝ մարդարէ: Որք, ընդգեմ լուսոյն ճշմարտութեան զակն հաւատոյ լոցեալ, ի խաւարի մնան եւ ի յաւիտենից փրկաւէտ կենացն զոկին, ըստ որում՝ ‘Վկայեաց’ փրկաւէտ կենացն զոկին, ապա ուրանայ զես ճշմարտութիւնն քրիստոս, որ ուրանայ զես առաջի մարդկան, ‘ուրացայց եւ ես զնա առաջի չօր եւ զրեշտակաց: Եւ Յոհաննէս ասէ, որ ոչ չօր եւ զրեշտակաց: Եւ Յոհաննէս ասէ, որ ոչ հնազանդէ Ուդյու:

<sup>1</sup> Ա. Չորրորդ ուրացում է Տաճկաց:

<sup>2</sup> Ա. Կոքեաց:

<sup>3</sup> Ա. ‘ուրացայց զնա առաջի հօր իմ եւ հրեշտակաց’

Եւ գործեալ. որ ոչ հնազանդէ:

<sup>4</sup> Ա. բարկութիւն:

մայ ի վերայ նորա: Որոյ պատճառ է զի հաւատցեալքն փրկին. ապա յիրա ի անհաւատքն կորնչին: Զոր յայտնապէս հին եւ նոր կտակարանքն զքրիստոս՝ աստուած ցուցանեն. այլ նորանչ հնազանդին Սուրբ Գրոց<sup>1</sup>:

Եւ թէ ասիցեն, որպէս մեր բանս մարդ չէ, նոյնպէս՝ Աստուածոյ բան:

Ասեմք, եթէ մեր բանս անկատար է, եւ եղական<sup>2</sup> եւ եղծանելի, վասն որոյ ոչ է մարդ: Իսկ Աստուածոյ բանն կատարեալ է եւ անեղ եւ անեղ. վասն որոյ ‘Աստուած<sup>3</sup> է:

Դարձեալ ասեմք, թէ բանն Աստուածոյ՝ աստուած ոչ է, եւ զոգին Աստուածոյ՝ աստուած ոչ է, եւ զօրութիւն Աստուածոյ՝ աստուած ոչ է, որպէս գուք ասէք, ապա ‘ոչ գոյ Աստուած<sup>4</sup>. զի<sup>5</sup> զմասունքն բառնալով, բառնի եւ բոլորն:

Եւ աստ է հարցում<sup>6</sup>, թէ բանն Աստուածոյ՝ զքրիստոս, որպէս ասէքդ. Յիսէ նուրի ի նուրուդան<sup>7</sup>. այսինքն՝ լոյս ի լուսոյ: Արդ հարցանեմ. լոյսն այն եղական է թէ անեղ: Զի թէ անեղ, ապա ուրեմն՝ Աստուած<sup>8</sup> եւ արարիչ: Իսկ թէ ասէք՝ եղական<sup>9</sup>, ասեմք եթէ ‘որոյ<sup>10</sup> լուսոյ է. ի հրեշտակաց լուսոյն թէ ի լուսաւորացդ, թէ տարբական, ահա սոքա ոչ ասին լոյս Աստուածոյ: Իսկ թէ ասէք, նոր ստեղծուած է, ասեմք, ‘թէ<sup>11</sup> իր ինչ ստեղծական՝ ի<sup>12</sup> յԱստուած ոչ է. զի բոլորն պարզ էութեան է եւ անեղ: Այլ արդ՝

<sup>1</sup> Ա. ունի. ‘վասն որոյ բանիք նոցա խօսեցուք ընդնոսա. նախ այսպէս հարց զջչուան, որք միախոչ են Տաճակաց, զի ջջուան զՄեսիայն գալոյ ասէ եւ աստուած. եւ Տաճէկն եկեալ եւ մարդ: Երկրորդ՝ Փուրլանն իրեանց ասէ. Յիսէ Ուուն Ալլան եւ Քալիմաթու, որ է Քրիստոս: Յիսէ Ուուն Ալլան եւ Բան: Արդ կրկին է տեսութիւնս բանիս՝ ‘Նախ’ ուղղական, այսպէս՝ Յահայանի խոստովութիւն Եղորդ՝ հոլովական այսպէս: Եթէ Քրիստոս Հոգի, կամ Լոյս եւ Բան Աստուածոյ: Եւ այս եւոյ յայտնի է թէ Քրիստոս Հոգի է Աստուած եւ Բան, ապա ուրեմն Աստուած է: զի Աստուածոյ Հոգին եւ Բանն Աստուած է:

<sup>2</sup> Ա. ունի. է:

<sup>3</sup> Ա. յԱստուած:

<sup>4</sup> Ա. Աստուած ոչ գոյ:

<sup>5</sup> Ա. ունի. եւ:

<sup>6</sup> Ա. յաւելու, կրկին: ‘Նախ այսպէս, թէ հոգի Աստուած ասէք զքրիստոս, զին է հոգին այն. եթէ հրեշտակաց հոգի է, կամ մարդկան, կամ նոր ստեղծեալ: այլ սոքա Աստուած հոգի ոչ կոչեն. իսկ թէ Քրիստոս Հոգի է Աստուածոյ, ապա ուրեմն Աստուած է: Զի որպէս է հոգի մարդոյ յետնէ մարդոյ, նոյնպէս Հոգին Աստուած յետնէնէն Աստուածոյ: Երկրորդ հարցում:

<sup>7</sup> Ա. նուրուած:

<sup>8</sup> Ա. ունի. է:

<sup>9</sup> Ա. եղական ասէք:

<sup>10</sup> Ա. յորոյ:

<sup>11</sup> Ա. եթէ:

<sup>12</sup> Պակասէ յԱն: